

1465

232

P - 52

1898

ՆԵՐԲՈՂ

Ի ՊԱՏԻՒ ԱՆՈՒԱՆ
ԱՄԵՆՈՐԴՆԵԱԼ ԿՈԽՍԻՆ ՄԱՐԻԱՄՈՒ

Խ Օ Ս Ե Ց Ա Ւ

ԳԵՂՋ Վ. ՇԵՔՋԽԹԱՅԵԱՆ
Վ. Ա.

Զատկի երրորդ օրը 6 սպրիլ Ա. Փրկիչ Մայր Եկեղեցւոյ մէջ

Ա. Ռ Ա. Զ Ի

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ԵՒ ԳԵՐԵՐՁԱՆԻԿ ՏԵԱՌ
Տ. ԱՏԵՓԱՆՈՍԻ ՊԵՏՐՈՍԻ Ժ.Ի ԱԶԱՐԵԱՆ
ԿԱՐՈՂԻԿՈՍ - ՊԱՏՐԻԱՐքԻ ԿԻԼԻԿԻՈՅ

Եւ Արհիապատիւ Տեարց

ԱԻՆԵՑԻՄ Վ.Ի ԱՐՓԻԱՐԵԱՆ, Արմենակալ. Անարգարայ
Կամթողիկոսական - Պատրիարքական Փոխանորդի
ԵՒ

ՍԱՀԱՆ Վ.Ի ՀԱՅԵԱՆ, Արմենակ. Սեբաստիոյ - Եւղոկիոյ

1898

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ
ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ ՏԻԴՐԱՆ ՃԻՎԵԼԵԿՆԱՆ

232
թ-52

232

թ - 52

(Հ)

ՆԵՐԲՈՂ

ԻՊԱՏԻՒ ԱՆՈՒԱՆ

ԱՄԵՆՈՐՀՆԵԱԼ ԿՈԽՍԻՆ ՄԱՐԻԱՄՈՒ

Ի Օ Ս Ե Ց Ա Ւ

ԳԵՂՋ Վ. ԹԵՇՔԻ ՊԱՍՏԵՍՆ
Վ. Ա.

Զատկի երրորդ օրը 6 Ապրիլ Ս. Փրկիչ Մայր Եկեղեցւոյ մէջ

Ա. Ռ. Ա. Զ. Ի

ԱՄԵՆԱՄԱՏԻՒ ԵՒ ԳԵՐԵՇԱՆԻԿ ՏԵԱՌ
Տ. ՄՏԵՓԱՆՈՍԻ ՊԵՏՐՈՍԻ Ժ.Ի ԱԶԱՐԵԱՆ
ԿԱՅՈՂԻԿՈՍ - ՊԱՏՐԻԱՐքԻ ԿՒԼԻԿԻՈՅ

Եւ Արհիապատիւ Տեարց
ՊԻԵՏԻՍ Վ.Ի ԱՐՓԻԱՐԵԱՆ, Արքեպիսկոպ. Անալզարայ
Կաթողիկոսական - Պատրիարքական Փոխանորդի
ԵՒ

ՄԱՀԱԿ Վ.Ի ՀԱՅԵԱՆ, Արքեպիսկ. Սերաստիոյ - Եւղոկիոյ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

1898

2001

“ԱՆՈՒՆ ԿՈՒՍԻՆ՝ ՄԱՐԻԱՄ”⁽¹⁾

Մարիամ. ոհ, այս ինչ անուշաբոյր խունկ է, որ գէզադէզ
դարերու մէջէն անցած եկած է, եւ կ'արքեցունէ երկնակեն-
ցաղ հոգիները. Մարիամ. ոհ այս ինչ պայծառ աստղ է, որ կը
փարաէ ծանրաթախիծ խաւարը եւ կ'ամոքէ ապկրասոան ալիքը.
Մարիամ, ոհ, այս ինչ հրաշագեղ ծաղիկ է, չուշան հովտաց,
որ բերկութեամբ կը տրոփեցնէ մահկանացուաց սրտերը. Ո՞չ
այնքան քաղցր հնչեց երգեք՝ դայլայիկ առաւօտեան սոխակի,
ո՞չ խոխոջ՝ գարնանային առուակի, ո՞չ սահիւն՝ զովարար գե-
փիւոի, քան Մարիամ անունը կերտուած է նա երկնային գա-
ւառներու մէջ, համակ ոսկի տասերով, մարգարտայեռ, բոցաճա-
ճանչ, երբ քաղցր հնչուի՝ Հոգեղինաց քնարով, կամ կուսակսն
անրիծ բերանով, կամ տրտմազգիեց համակամեալ սրտի բարբառով,
իրեւ իւղ է, իրեւ պալասան, որ կը գոտէ ցաւած լիրքը, գեղ-
գեղ մըն է անմահութեան. Անո՞ւն պանծալի, տենչալի, երկըր-
պազելի, Մարիամ. ամբողջ մաքրութիւն. յղութիւն անարատ,
գերծ ընդհանուր մարդկութիւնը վարակող աղաէն. ամբողջ
կուսութիւն, անշօշափ մահացու ձեռքերէ, տաճար երկնաւոր՝
սիրոյ Փեսային. ամբողջ կարողութիւն, գեր ի վերոյ քան ամէն
ստեղծուած. մերձաւորագոյն աստուածային աթուոյ, աստուա-
ծային գորութեան, աստուածային բնութեան, աստուածային
ահեղ անուան⁽²⁾. Միշտ ստեղծուած, բայց Աստուածամայր.

(1) Պատկ. Ա. 27.

(2) «Ես սահմանս աստուածութեան մերձաւորագոյնս հասանէ Մա-
րիամ» (Ա. Թուվլը.) :



37549-67

միշտ սահմանաւոր, բայց Թագուհի երկնի եւ երկրի. միշտ ան-
դաչաւոր, բայց անսխալ բարեխօս. միշտ անուն սերեալ մարդ-
կային ցեղէն, բայց Դշոյ Գահակից ընդ աջմէ անմահ Գառինն
Աստուծոյ⁽¹⁾:

«Անուն կուսին՝ Մարիամ»: Անունը, մտաւորական դաղա-
փարին մարմաւորութիւնն է. անունը՝ բանի մը էութիւնն է,
նոյն ինքն իրն է: Ի՞նչ միծ զանձ է փոքրիկ անուն մը. որքան
բազմաթիւ եւ զանազանեալ գաղափարներու համառօտութիւն
մը, զուղընթաց հիւսուած մըն է: Մահկանացուք սովորած են
իրենց անունները զարգարել մուրացիկ նշանակութիւններով.
իրենց մնախառութեան մնունք մը ստեղծած են. մակղիրներով
բեռնաւորած են, ամինայեախնէն մինչեւ հզօր գահակալները,
որոնց անուան հնչուելուն կեցցէներ կը զոռան անուուն դար-
պաններու մէջ: Մեծ կարեւորութիւն արուած է միշտ անուանց
իմաստին եւ ստուգաբանութեանը. Աստուածորդին ալ նշանա-
կալից կազմեց իւր աշակերտաց ոմանց անունները. Կեփաս
ըսաւ անոր, որ հիմն անսասան պիտի մնար իւր Եկեղեցւոյն՝
մինչեւ ցվերջ ժամանակաց. Բաներեգին կոչեց զամոնք, որ իւ-
րենց բարբառով պիտի որոտային աւետարաննական ճշմարտու-
թիւնները. եւ ընտրութեան անօթը՝ հապածիչ Սօղոսէն՝ ըրաւ
Պօղոս Առաքեալ: Իսկ որքան խորիմասս է իւր իսկ անունը,
անո՞ւն ցանկալի՝ Յիսուս. որ քան ամէն մարդարէններու ա-
նուններն՝ աստուածազգեցիկ է եւ լի վրկութեան իմաստով.
անուն, որ ի վեր է քան զամինայն անուն, որուն էութիւնը
մարդկութիւնն է եւ աստուածութիւն. անուանների անուն՝ ան-
անուաններին Աստուծոյ. ծաղիկ Յարութեան՝ Յիսուս Փրկիչ,
որուն անուանը ծունը պիտի կրկնեն երկնաւորք, երկրաւորք
եւ սանդարամեականք⁽²⁾:

Ի՞նչ է ուրեմն, Քրիստոնեայք, ի՞նչ է Մարիամ անուան
էութիւնը. երբ քաղցրանուագ հնչէ մեր ականջներուն այս
ներդաշնակ անունը, ի՞նչ զաղափար կը զարթուցանէ մեր մտքին
մէջ: . . . Ո՞հ, այն զաղափարը, որ յապուշ կրթեց գարերը,
ազգերը, հրեշտակները. այն զաղափարը, որ Մարիամու ամե-
նամիծ եւ հիմնական փառքն է, էութեանն ու կարողութեանը
արմատն է. այն զաղափարը, զոր միայն Աստուած կրցաւ.

(1) Սղմ. ԽԴ. 10.

(2) Փել. Բ. 10.

Հ. Հ. - 292

51588-4. 4.

յղանալ եւ իրագործել։ Մարիամ . . . Մայր. ահաւասիկ ինչ կը
նշանակէ , նախնաբար եւ զլխաւորաբար , Մարիամ անունը .
Մարիամ , Մայր Աստուծոյ . Մարիամ , Մայր մարդկութեան :

«Պատմեցից զանուն քո եղանակ իմոց . ի մէջ Եկեղեցոյ
օրհնեցից զքեզ»⁽¹⁾ :

Համառոտակի խորհրդածենք , որպէս զի այս աննման օրհ-
նութիւնաբեր անունը ուկեղէն տառերով քանդակուի մեր ուըր-
աերուն մէջ՝ անջինջ . ծիր գարնանաբոյր ծաղկի մը պէս մեր
հոգիներուն մէջ՝ անթառամ . եւ գուրգուրալով պահպանենք
զան՝ իրեւ նախանձախնդիր սիրահարներ , այս աղէտավլ բե-
կանուտ կենաց հոսանքին մէջ :

Ա. «Սիովիլ ասի մայր . եւ մարդ ծնաւ ի նմա . եւ ինքն
հիմունս արկ ի նմա Բարձրեալն»⁽²⁾ : Մարիամ , մայր Աստու-
ծոյ : Հաւատացեալ մը որ անկեղծաբար կը խոստավանի այս
ճշմարտութիւնը , լաւ կ'ըմբոնէ թէ ինչ մեծ փառք եւ յաղ-
թութիւն կը պարունակէ այն : Հոգեով Սրբով լցեալ , հնչեցու-
ցին զայն Եփեսոսի ժողովական Հարքը , հետեւելով առառած-
ուսոյց վարդապետութեան , ըստ աւետարանական տառից . հըն-
չեցոյց զայն ամբողջ Եփեսոս քաղաքը , լուսավառեալ , ինչու-
թեամբ արբեցած . հնչեցոյց զայն Քրիստոնեայ աշխարհ « Աստ-
ուածածին զքեղ խոստավանեալ՝ Երկրպագէ Եկեղեցի ուղղա-
փառաց»⁽³⁾ : Աստուծոյ հոգեղէն պաշտօնեախներուն մէջ իսկ
չնչեց երբեք այսքան սքանչելի անուն : Մարիամ է այն միայն
արաօնացեալ արարածն , որուն Բանն Աստուած , անսկիզբն
Որդի Հօր , «Մայր» անունը տուաւ : Ի յաւիտենից ընտրեց զայն՝
այնպիսի արժանապատուութեան մը , որմէ աւելի մեծ Աստ-
ուած ինքնին չկրնար այլ եւս գոյացնել⁽⁴⁾ : Ընշան մեծ երեւե-
ցաւ յերկինսաւ : Ի՞նչ էր այս մեծ նշանը . կին մը՝ արեւը հա-
զած էր , զգեստի պէս . եւ լուսին՝ անոր ոտից ներքեւ . եւ ա-
նոր զլիուն վրայ դրուած էր՝ երկուատան աստղներէ հիւսուած
պսակ մը . եւ կինը որդի մը ծնաւ . եւ անոր որդին յափշաս-
կեցաւ առ Աստուած եւ առ աթոռ նորա»⁽⁵⁾ : Մարիամ Աստու-

(1) Սղմ. ԽԱ. 23:

(2) Սղմ. 22. 5:

(3) Ժամանաւու :

(4) Ա. Բոնաւենդուքա:

(5) Ցպյա. ԺԲ. 1:

ծոյ զլուխ զործոցն է . արարչագործութեան ոսկեղինիկ շղթայէն
դուրս , Աստուծոյ եւ ստեղծուածներու միջեւ իրեն յատուկ
մասնաւոր տեղ մը կը զրաւէ : «Արար ինձ մեծամեծու Հզօրն»⁽¹⁾ :
եւ տեսէք քանի վեհապանծ ախտղոններով :

«Մարիամ Կոյս , յորմէ ծնաւն Յիսուս»⁽²⁾ : Ճշմարիտն Աստ-
ուած , Տէր եւ ստեղծող ամենայնի , անմահ Թագաւոր , ճշմա-
րիտ որդի եղաւ Մարիամու , եւ բնակեցաւ անոր արգանդին
մէջ : Ամբողջ ստեղծուածներ միաբերան գովեցին զինքը . Ե-
րանի՝ որովանին որ կրեացն զքեզ»⁽³⁾ : Երկնայնոց կողմանէ
մեծն Գարրիէլ , Հրեշտակապետն՝ որ կայ առաջի Աստուծոյ⁽⁴⁾ ,
աւետեօք մեծարեց զինքը . իսկ մարդկութեան կողմանէ ,
մարդիկներուն ամենամեծը՝ «մեծն ի ծնունդս կանանց»⁽⁵⁾ , մար-
դարէն Յովիաննէս , «յորովայնէ յորովայն երկրպագէր»⁽⁶⁾ . եւ իւր
մայրը Եղիսաբեթ , շուարեցաւ իրեն եղած պատասխան եւ գոչեց.
ո՞ն , ես չեմ արժանի որ իմ Աստուծոյս մայրն ինծի այցելու-
թեան դայ . «Ուսաթի է ինձ այս , զի եկեսցէ մայր Տեառն իմոյ
առ իս»⁽⁷⁾ : Ահա , պատասխաննց Մարիամ , ահա ասկէց վերջը
պիտի երանեն ինծի ամեն ազգեր . «Յայսմէետէ երանեսցեն ինձ
ամենայն ազգք»⁽⁸⁾ . յայսմէետէ , այսինքն է , մինչեւ ցրաւիտեան :
Ասոր համար է որ Մարիամ վեհագոյն եւ գերազանց է քան
ամէն ստեղծուած . «Սիրէ Տէր զգրունս Սիրնի առաւել քան
զամենայն յարկոն Յակոբայ»⁽⁹⁾ : Մարիամ երկնքին ծաղիկն է .
կրեղէն արարածներ սպասարկու են անոր Վեհափառութեան :
Զի Մարիամ , արարչագործ Աստուծոյ նամանելով , հզօր «Եղիցին
մը արտասանեց եւ նոյն ընդ նոյն «Բանն մարմին եղեւէ . ու
Մարիամ գտնուեցաւ իւր Արարչին մայրը . ժամանակաւ ծնաւ
զանժամանակն ի Հօրէ :

«Մարիամ Կոյս , յորմէ ծնաւն Յիսուս»: Ծնաւ զԱստուած ,
եւ ծնաւ կուսութեամբ : Կոյս մայր . իբրեւ այն առաւօտեան

(1) Ղուկ. Ա. 49:

(2) Մատթ. Ա. 16:

(3) Ղուկ. ԺԱ. 27:

(4) Ղուկ. Ա. 49:

(5) Ղուկ. Է. 28:

(6) Հարական:

(7) Ղուկ. Ա. 42:

(8) Անդ. 48:

(9) Սղմ. 22. 2:

ցողն, որ Սէլլանի ափանցը վրայ ոսղրէի ծոցին մէջ մարդարիտ կը փոխուի, Մարիամ՝ Հողւոյն Սրբոյ զօրութեանը մաքրութեամբ հարունացաւ և աստուածային հրաշագեղ մարդարիտն՝ Յիսուս, կազմուեցաւ անոր անսապական արդանդին մէջ. «Եղցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման, որպէս ցող զի ցողէ յերկրո»⁽¹⁾: Այս փակուած պարտէզին մէջ, Աստուծոյ անձնաւորեալ Սիրոյն ջերմութեամբը կենաց պտուղը ծլեցաւ: «Երկիր ետ զպուղ իւր»⁽²⁾: Կոյս մամր: Բնչ անհասանիլի հրաշալիք. «Տացէ ձեզ Տէր ինքնին նշան: ահա կոյս յղասցի եւ ծնցի որդի»⁽³⁾: Այն որ հողին տակ կը ծլեցնէ սերման հատիկը, այն որ ածուխէն կը ձեւակերպէ փայլուն անդամանդը, այն որ գետինը սողացող որդը կը փոխարկէ գունագեղ թիթեռնիկի, դործեց այս հրաշըք: «Փատաւ յղասցեալ ի Հոգւոյն Սրբոյ»⁽⁴⁾: Եւ անուանեցաւ «Թագուհի կուսանաց». պարծանք կուսութեան, զոր գերազաներ էր աստուածամայրութեան⁽⁵⁾: «Սուրբ կոյս կուսանաց», որուն Աստուած եւ մաքրասէր հողիներ հառաչեցին. «Գեղեցիկդ ի կանայք. զնետ իւղոց քոց ընթացուք մեք»⁽⁶⁾: «Սուրբ կոյս կուսանաց» որուն ետեւէն երկնաւոր Փեսային վաղեցին, աղաւնիներու պէս երամովին, մաքրափայլ կոյսեր: «Տարցին թագաւորի կուսանք զնետ նորա»⁽⁷⁾:

«Մարիամ կոյս, յորմէ ծնաւն Յիսուս: Ո՛հ, ո՞րքան մերձաւորութիւն առ Աստուած՝ Անիկայ մոյց զԱստուածորդին՝ իւր անրիծ կաթամբ: «Երանի՛ ստեանցն որ դիեցուցին զքեզ»⁽⁸⁾: Վկերակրողին տիեզերաց արրուցեր զքո սուրբ զկաթն»⁽⁹⁾: Յիսուսի երակներուն մէջ խաղացող արիւնը, Մարիամու ամենասուրբ արիւնն էր, կ'ըսէ Ս. Դիտիսիոս: Անիկայ մէծուց զՅիսուս, օգնելով անոր մանկական տկարութեանցը, սիրաբորբոք կուրծքին վրայ գգուելով զինքը մայրաբար: Որո՞ւ հետ

(1) Սլր: ՀԱ. հ:

(2) Սլր: ԿԶ. 7:

(3) Ես. Ե. 14:

(4) Մատթ. Ա. 18:

(5) «Առաւել կամէը մնալ կոյս քան լինել Աստուածամպիր առանց կուսութեան: Ս. Անսելմոս:

(6) Երդ. Ա. 7. 3:

(7) Սաղմոս. ԽՊ. 15:

(8) Ղուկ. ԺԱ. 27:

(9) Շարական:

բնակակից եւ կենակից եղաւ պատանեակն Յիսուս: Մարիամու հետ: որո՞ւ ձեռքէն առաւ իւր մարմնաւոր կերակուրը: Մարիամու ձեռքէն: որո՞ւ յայտնեց իւր ուրախութիւնները, արրտմութիւնները: Մարիամու՝ իւր մօրը: ԶՄարիամ մեծարեց, Մարիամու ծառայեց եւ հպատակեցաւ: այո՛, հպատակեցաւ Աստուածորդին՝ Մարիամու բոլոր ակնարկներուն, հրամաններուն, մայրական իշխանութեանը. «Քրնոցա հնազանդութիւն: Երեք տարի աշխատեցաւ վրկագործութեան, երեսուն տարի Մարիամու հնազանդեցաւ. եկած էր սղաշտիլ որդին մարդոյ: երեսուն տարի Մարիամու պաշտեց:

Առանց աստուածանալու, չէր կրնար ասկէ աւելի միաւորիլ Աստուծոյ հետ⁽¹⁾: Եւ ահա առ Աստուած այսքան մերձաւորութիւնէն առատացաւ ի Մարիամ երկնային չնորհքը՝ ծովուպէս: Սրբութիւն՝ ամեն կերպ կատարելութեանց միաւորութիւնն է. անոր համար Աստուած գերազանցաբար կը փառարանուի մշտնջնաւոր Սրբասացութեամբ: Մարիամ Աստուծոյ Սրբութեանը ամենաչինջ հայելին եղաւ: «Սուրբ արար զյարկս իւր Բարձրեալն»⁽²⁾: «Մայր սուրբ սքանչելի լուսոյն»: Միակ աղաւնի, անարատ եւ ամբիծ. մաքրափայլ չուշան, փուշերու մէջ: վարդակարմիր արշալոյս, արդարութեան արեւուն: Ինչպէս լուսոյ ճառագայթ մը կը ծաթի լճի վրայ եւ գունագեղ բեկրեկումներով կը բոցավառէ զայն, աստուածութեան շողը՝ սիրոյ ու չնորհաց ամեն փափկութիւններով լեցուց զկոյսն Մարիամ: սիրոյ գանձարանն ըրաւ զայն: Եւ նա ջախջախեց անդնդային վիշտապին ամբարիշտ զլուխը, նոյն իսկ իւր յութեան առաջն վայրկինին: Ո՛հ. սահմանաւոր մաքի գործ չէ ըստ արժանւոյն վերահասու ըլլալ Մարիամու առատազեղ սըրբութեան. Աստուած միայն, անսահման միտքը միայն կարող է իմանալ զայն, կ'ըսէ Ս. Բենարդոս:

Եւ ահա կոյսը՝ իւր սրբութեամբ ու Աստուածամօր մը իշխանութեամբն ու փառքով, նմանեցաւ որթատունկի մը, որ ածեցաւ յահսահմանս եւ տարածեց Եկեղեցւոյ մէջ իւր բարեածնեցաւ յայտնեան եւ տուաւ ուրախութեան պտուղը «Տրտմեցելոց բար հովանին եւ տուաւ ուրախութեան պտուղը որդուցն Աղամայ՝ յայգւոյն Եղեմայ: Տեսէք, Քրիստոնեայք,

(1) Ղուկ. Բ. 50:

(2) Սեծն Ալպերդ:

(3) Սլր: ԽԵ. 5:

տեսէք ո՞րչափ մեծ է անոր զօրութիւնը։ Օրինակ մը միայն, բայց իրեն գո՞ար, կը յիշուի Աւետարանի մէջ (⁽¹⁾)։ Կանալի հարսանեաց մէջ երբ գինին պակսեցաւ, մայրն լուսւ իւր որդւոյն. «Դինի ոչ ունին»։ — «Ո՞հ, ըսաւ որդին իւր մօրը, զեռ չէ հասած իմ հրաշք ընելու ժամանակս»։ այն ժամանակը, որ իւր Երկնաւոր Հօրմէն սահմանուած էր։ Վերջը . . . բարէ։ վերջը սքանչելեաց սքանչելիք։ Մարիամ մայր է եւ Աստուածամայր։ Մարիամ իշխանութիւն ունեցող մայր է։ չվարանեցաւ, չկասկածեցաւ. եւ ոչ իսկ կրկնեց իւր աղաջանքը. անդորր հաստատամտութեամբ հրամայեց սպասաւորներուն. «Ըրէք ինչ որ ձեզի պիտի ըսէ»։ Ստիպեց Աստուծոյ Որդին. զրիթէ փոխել տուաւ վճիռը՝ ի յաւիտենից սահմանուած ժամանակը։ եւ Յիսուս առանց դիմադրելու, առանց բառ մը արտասանելու, գործեց ամենամեծ հրաշքը։

Դեռ թափանցելու համար անոր իշխանութեանը մեծութեան, նկատեցէք զինքը խաչին ոտքը։ Կեցած էր հոն, գերեզմանի վրայ՝ յարութեան նախադուշակ, փթթող ծաղկի մը պէս. զառնազառն մահուան եւ արեան տեսարանին միջնեւ երկնաւոր ժափափի մը պէս, յուսոյ ծիածանի մը պէս։ Կին մը կործանեց, կին մը պիտի վերականգնէ. կին մը ի կորուստ մատնեց, կին մը պիտի աղատէ։ «Արացուք դմա օդնական ըստ դմա»(⁽²⁾)։ Հոն՝ մարդկային փրկութեան համար իւր որդւոյն զործակից եղաւ. «Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուրբ»(⁽³⁾)։ Խաչեցելոյն հոգւոյ տառապանքները, մարմնոյ ցաւերը կեզրոնացան Մարիամու սրտին վրայ եւ անսպատմելի վէրք մը բացին. ինչպէս լուսոյ ճառագայթները կը միանան բիւրեղին վրայ ի մի կէտ հրաբորբոք։ Հոն ամբողջովին եւ կամակար զոհեց իւր միակ որդին, միացնելով իւր կամքը Երկնաւոր Հօր կամացը հետ. այնչափ սիրեց Հայրը զաշխարհ, մինչեւ իւր միածին որդին տուաւ. այնչափ սիրեց Մայրը զաշխարհ, մինչեւ իւր միածին որդին տուաւ. Փոխանակ արեան՝ արիւն տուաւ. փոխանակ հոգւոյ՝ հոգի. փոխանակ կենաց՝ կեանք. Որդւոյն արիւնահեղ պատարազին Քահանայուհին եղաւ»(⁽⁴⁾)։ Ողջակէզը մատուցանելու պահուն, չդո-

(1) Յովհ. Բ.

(2) Ծնն. Բ. 18.

(3) Պաւկ. Բ. 35.

(4) «Խաչեցն Քրիստոսի խաչակցի և մայրն» (Ա. Օգոստինոս).

«Ցործամնա զմարմին, սա զշողին պատարակէր» (Ա. Բեռնարդին.)

դաց անոր մայրական սիրալը. եւ Աստուծոյ հրեշտակը՝ Արքահամու պէս չկասեցուց անոր ձեռքը. մարդկիներու փրկութեանը համար՝ զառնութեան բաժակը մինչեւ ցվերջին կաթիկը քամեց իւր Որդւոյն հետ. «Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուրբ»։

Բ. Եւ այս է ահա այն պատճառը, տիտղոսը, իրաւունքը, որով մայր անուանեցաւ ամրող մարդկութեան. Աստուածորդին՝ իւր հոգեւարքին ժամանակ զինքը մեզի մայր կտակեց. «Ահա որդի քո. ահա մայր քո»(⁽¹⁾)։ Մայր մը՝ որ Աստուածամայր է. միեւնոյն իշխանութեամբ, միեւնոյն իրաւամբ, զոր գործածեց Աստուածորդոյն վրայ. Ընդհանուր մարդկային ազգը՝ որ զԱստուած Հայր կը կոչէ, զՄարիամ կը կոչէ Մայր. Ինչպէս նա խանդաղատանօք փարեցաւ Քրիստոսի, ինչպէս սիրեց զանիկայ ու զգուեց, նոյնպէս պիտի փարի, պիտի սիրէ ու զգուէ իւր որդիները. Եւ ինչպէս Քրիստոս իւր բոլոր կենացը մէջ հնազանդեցաւ ու մեծարեց զանիկայ, նոյնպէս եւ մարդկութիւնը պիտի մեծարէ եւ հնազանդի անոր. Թշուառները պիտի խնդրեն, եւ ինքը, մայր ամենայն կենդանեաց՝ անպակաս եւ առատազեղ, պիտի լեցնէ անոնց կարօտութիւնները. «Ահա որդի քո. ահա մայր քո»։ Ընդպարձակ է եւ զրեթէ անսահման՝ անոր զթութիւնը. մայրութեանը, Աստուածամայրութեանը չափ անսահման է. Ասոր համար է որ Եկեղեցին շարունակ մեծարեց զՄարիամ չեղ պատուանուններով, հոյակապ տաճարներով, փառաւոր խորաններով, մասնաւոր պաշտամունքով. Ասոր համար է որ ազգը եւ ազինք ամենայն զինքը երանեցին, ծունդ կրկնեցին մնոր առջեւ միահամուռ. թագաւորք եւ թագուհիք անոր ձօնեցին իրենց պատկները. բանակներ քալեցին Մարիամու զրօշին ներքեւ՝ յաղթանակաւ փառապանծ. Ասոր համար է որ Մարիամու պաշտամի անունը հոմանիշ համարուեցաւ զըթութեան, զօրութեան, յաղթութեան. Ասոր համար է որ տատրակն ի մարմին՝ սէրովրէանմանն նարեկացի չնաշխարհիկ ճուռողիւնով կը մնչէր կը հեծէր. «Ահա կաթիլ մի կտթին քումդ կուսութեան յանձն իմ անձրեւեալ կենաց ինձ զօրէ»(⁽²⁾)։

Լսեցէք Ս. Գրքին գովեստները, զորս Եկեղեցին կուսին

(1) Յովհ. ՃԹ. 26, 27.

(2) Բան Զ.

Մարիամու մերձեցուցած է : Անոր վրայ է կենաց եւ զօրութեան յոյսը . ով որ կը գտնէ զՄարիամ, կեանքը գտած է . ապահով է փրկութիւնը : Ով որ անոր օգնութեան արժանացած է, մեղքի թոյնը զինքը պիտի չթարշամեցունէ . եւ ով որ կը փառաբանէ զկոյսն սուրբ , անմահ բրարիոն է իւր բաժինը : Ո՞հ , բիւրիցս բիւր անգամ երանեալ է այր որ անդեգեւուն յուսով կը վատահի անոր եւ կ'ակնկալէ . որ հանապազ կը տքնի անոր դռներուն քով, փառաւոր եւ հայալից մուրացիկ : Կ'աղաշեմ զձեղ , կ'աղաղակէ Մարիամ, կ'աղաչեմ զձեղ , ով մարդուկ . եկէք ինձի, մօտեցէք ինձի ամենքնիդ ալ որ կը ցանկայք ինձի . ես իմ սիրողներս կը սիրեմ: Իմ է մեծութիւն եւ փառք. լաւագոյն է զիս ստանալ , քան ոսկի եւ արծաթ եւ պատուական ակունքներ : Սիրելիներուս պիտի բաշխեմ մեծութիւն . եւ անոնց զանձերը պիտի լեցնեմ բարութեամբք : Յառաջ քան զյաւիտեանս հաստատեց զիս Տէր . իւր գործերուն սկիզբն ըրաւ զիս : Մինչդեռ կապոյտ հաստատութեան վրայ կը սփաէր լիաբուռն՝ գիշերուան ջաները , ոսկի վարսերով , եւ երկնից թագուհին՝ լուսինը կը շարժէր արծաթաշող՝ սիկաձեմ գնացիւք , եւ զերկիր կը զարդարէր՝ իբրեւ անհուն տօնախմբութիւն , զարնանային հրճուանոք , անսահման ներդաշնակութեամբ , ես անոր քովն էի , ևս էի որով ուրախ լինէր Տէր հանապազ , յորիմամ զուարձացեալ էր զտիեզերս բովանդակելք : Ո՞հ , ես Յիսուս որդւոյս մայրն ըլլալուս համար , անոր մարմնոյն սրբազնն խորանին պաշտօն մատուցած ըլլալուս համար , մարդկութեան մայրը , Եկեղեցւոյ պաշտպանը եղայ . անսարատ Երուսաղէմի փառաւոր ժողովրդեան վրայ տարածուեցաւ իմ իշխանութիւնս . «Ես սուրբ Խորանի առաջի նորա պաշտեցի , եւ ապա ի Սիոն հաստատեցայ . յերուսաղէմ իշխանութիւն իմ : Սրմատացայ ի փառաւոր ժողովրդեան»: Ես բարձրացայ Լիբանանու նոճի մը պէս , եւ Ահերմանի սարդի մը պէս . ես բարձրացայ Ենգաղայ արմաւենիին պէս , եւ Երիքովի վարդենիին պէս . իբրեւ վայելուչ ձիթենի մը ի դաշտի , իբրեւ զսոս բարձրացայ ես . կինամոնի պէս , զմուռի պէս ընափր անուշահուառութիւն բուրեցի . բեւեկնի պէս սստերս արծակեցի . եւ իմ սստերս , փառաց ու չնորհաց սստեր են : Եկէք եկէք , դուք ինձի , եւ կշտացէք իմ արմատիքէս : Ո՞հ իմ յիշատակս քան զմեղը աւելի քաղցր է : Տեսէք , ես միայն ինձի համար չաշխատեցայ , չչահեցալ այս մեծութիւնը . այլ ամէն անոնց համար որ զԱստուած կը վնար-

ռեն . «Տեսէք զի ոչ ինձ միայնոյ վաստակեցի . այլ ամեննեցուն որ ինդրեն զնա»⁽¹⁾:

Ով կրնայ նմանիլ Մարիամու՝ մեծերու մէջ , սուրբերու մէջ . ամենէն փառաւորներն անոր օրինակներն են միայն , ճշշմարտութիւնը ինքն է : Մարիամ է քաջամարտիկն Դեբովիա որ հուր եւ մահ կը ցայտէ յաղթական սուսերէն դժոխային թըշնամւոյն դէմ . Մարիամ անյաղթն Յուղիթ , որ կը խորտակէ դիււական մեքնայութիւնները . Մարիամ գերանչչակն Եսթեր՝ որ մարդկութիւնը կ'աղատէ բնացինչ կարուստէ : Այնչափ աւելի մեծ է Մարիամ , որչափ մեծագոյն անուան արժանացաւ . «Այնչափ առաւել եղեալ , որչափ լաւ եւո քան զնոսա անուն ժառանգեաց»⁽²⁾ . Աւետեաց երկիրն է Մարիամ , որ բիսէ զկաթն եւ զմեղր : Ո՞հ , Մարիամ մեր մայրն է . անոր զբաղմունքը , պաշտօնը , պարտքը՝ մայրութիւն է . ուրիշ բան չկրնար ընել . ուրիշ բան ձեռքէն չգար : Մարիամու գրկէն աւելի ապահով տեղ մը մւր պիտի գտնուի , Աստուծոյ արդարութենէն փախչելու համար : Եւ չէ հնար որ անլսելի մնան անոր աղաչանքները . Աւելի լինէր առ լաւութեաննա»⁽³⁾: Երբ բարեխօսէ առ Յիսուս , մեղր կը կաթեցնեն անոր շրթունքը⁽⁴⁾:

Մեծարենք ուրեմն , մեծարենք այս մայրը , որ գթած է անսուահման . այս թագուհին որ հզօր է , եւ կը տիրէ երկնից ու երկրի վրայ , համայն ստեղծուածներու վրայ , ժամանակի եւ յաւիտենականութեան վրայ : Հպարտութեամբ եւ վատահութեամբ կոչենք Մայր՝ այնպիսի կին մը , զոր նոյն ինքն Աստուծուած կոչեց մայր , եւ որ կը նստի անոր ամթուակից⁽⁵⁾ . «Այսպէս լիցի՝ զոր կամիցի արքայ վառաւորելց»⁽⁶⁾ . Քաղցր ըլլայ անոր շրթունքներուն վրայ , եւ լի յուսով անմահութեան՝ մեր սրտերուն մէջ : Երբ ի բոլոր սրտէ կարդանք անոր անունք , մեր սրտերուն մէջ : Երբ ի բոլոր սրտէ կարդանք անոր անունք , մեր սրտերուն մէջ :

(1) Առակ Ը. և Աբրաք ԽՊ:

(2) Երբ. Ա. 4:

(3) Երբ. Ե. 7:

(4) Երբ. Դ. 11:

(5) «Իշխանութեան կուսին ամենայն ինչ հպատակի , նոյն ինքն Աստուծուած» . (Ս. Բեռնարդինոս):

(6) «Որ ինչ չնորհէ նմա որդին , զպարտսն հատուցանէ» . (Ս. Գր. Նիկոլիդ .):

(6) Եսթ. Զ. 11:

կրակէ⁽¹⁾: Երբեմն աւելի արագ օգնութիւն կը գտնենք, կ'ըսէ Ս. Անսեղմոս, կոչելով Մարիամու անունը՝ քան Յիսուսի անունը», զի Յիսուս հայր է եւ դատաւոր. իսկ Մարիամ մայր է միայն :

Զգարձնենք ուրեմն մեր տչուըները այս լուսաւոր աստղէն, որ առաջնորդ է մեզ այս ալէկոծ ծովան վրայ. զՄարիամ կոչենք յօդնութիւն, երբ ամբարտաւանութեան ոգին հարուածէ ու ճգնի շրջել մեր նաւակը, երբ փորձութեան մրրիկը սպառնայ ընկղմել զմեզ, Վտանգներու, կառկածներու, տառապանքներու մէջ զՄարիամ կոչենք ի թիկունու օգնականութեան Եթէ անոր հետեւինք, չենք մոլորիր. եթէ անոր պաղատինք, չենք յուսահատիր. եթէ Մարիամ պաշտպանէ զմեզ, աներկիւղ եւ աներկեւան կը հասնինք փրկութեան նաւահանգիստը: Այս սիրուն, այս անուշակ, այս փառաւոր անունը, Մարիամ մօր անունը, ի կեանս եւ ի մահու, ըլայ մեր օգնութիւնը, միսիթարութիւնը, փրկութիւնը, ցնծութիւնը :

«Յիշեցէք զառաջնորդս ձեր. նմանողք եղերուք հաւատոցն»⁽²⁾: Յիշեցէք հաւատոյ նախկին սքանչելիքները, ու զեղուն ձեր սրտերը վստահութեամբ: Երբ առաջին անգամ ազգին մէջ հաստատուեցաւ Մարիամու վեհափառ անուան Եղբայրութիւնը, ի Հոռվայ գահուցն վերապատուեցաւ այս սքանչելահաւագ Պատկերին ընծայմամբ, ինչպէս կը հաւաստէ պատմութիւնը. եւ անիկայ իւր մուտքն ըրաւ այս եկեղեցւոյս մէջ, իւր Փրկիչ որդւոյն փրկչակից հանգիսանալով. մեծահամուշութափորէն վիրջը՝ հազիւ դրուեցաւ Խորանին վրայ այս աստուածակերտ Ուխտի Տապանակին յուշարար պատկերը, եւ ահա մահուան ահաւոր հրեշտակը պատեսնին մէջ դրաւ ժանտախտին մահազգեցիկ սուրբ, եւ ընդ միշտ ազատեցաւ հաւատացեակ ժողովուրդը համաճարակ ախտէն, քաղցր եւ բարեգութ կուսին եւ մօր Մարիամու հզօր բարեխօսութեամբը:

Զօրացնենք մենք ալ մեր հաւատաքը. արծարծենք մեր վստահութիւնն ու սէրը. անոր հովանուոյն, անոր թեւերուն ներքեւ, անոր մայրական զիրկն ապաւինինք. վազենք յորդեգրութիւն եւ ի պաշտօն մեր անուշիկ մօրն Մարիամու. եւ

(1) Ս. Բոնաւ. :

(2) Եբբ. ԺԳ. 7:

ցնծալից ու սրտազին աղաղակով մը, կրկնելով ու երեքինելով անոր սրբազն անունը, համագումար իղձերով, անձկայրեաց կարօտով ողջունենք զինքը.

Ողջոյն քեզ, Մարիամ. . .

Միանալով Գաբրիէլ Հրեշտակապետին հետ, այս հաւատացեակ ժողովորեան, Սուրբ Եկեղեցւոյ, ամբողջ մարդկութեան, տմբողջ երկնային բնակչաց, ամբողջ արարչութեան, եւ նոյն իսկ Ս. Երրորդութեան կողմանէ՝ կը մատուցանեմ քեզ այս բերկրառիթ, սրտակաթ, յաղթական խօսքը, իբրև կոկոն մը գարնանային, իբրեւ փունջ մը յարութեան: Ողջոյն քեզ, Մարիամ: Մարիամ, ասաղ ծովու, լոյս ի խաւարի, անզորութիւն մրցակածուի ալեաց, առաջնորդ մոլորեց: Մարիամ, ցնծալից բարբառ, հնչիւն երկնային, անուն փառայալթ, ոսկեղին յորջորջում, սրարբեցնող բուրումն: Մարիամ, կենսատու բողոք, մաքրութեան կնիք, երանութեան զոհար, յաւիտենական զեղզեղանք, գերահրաշ ծաղիկ Սրբայութեան: «Դու բարձութիւն Երուսաղէմի, զու ցնծութիւն իսրայէլի, զու պարծանք ազգիս մերոյ»⁽¹⁾:

«Եի չնորհօք», Մարիամ, դու իի ես չնորհքներով. աղախին՝ որ թագուհի ամբարձար ի վեր քան զերկինս. ի քեզ հաճեցաւ Տէր՝ առաւել քան ամէն ստեղծուած. լիածեռն թափեց վրադիւր ամէն գանձերը, ովք միակ դուստր, անզուզական մայր, անարատ հարսն Ամենակալին. «անխառն իբրեւ զօդ, մաքուր որպէս լոյս, անշաղախ ըստ նմանութեան արուսեկին բարձրութեան»⁽²⁾:

«Քեզմով կը բաշխուին ամէն պարգեւները, առաքինութիւնները, չնորհքները, որոնց ուզես, երբ ուզես, ինչպէս ուզես, որչափ ուզես»⁽³⁾:

«Տէր ընդ քեզ»: Զոր չեն բաւեր բովանդակել երկինք, ընդ որ չեն ժպրհիր նայիլ Աւերովբէք, որուն կը խոնարհին ինքնակալը, Տէր կառավար եւ վախճան ամենայնի Բարձրեալն, քեզի հետ է. այնչափ սերտիւ քեզի հետ է, որ անհնարին է սաեղ-

(1) Յուղիթ, ԺԵ. 40:

(2) Նարեկացի, Բան Զ:

(3) Ս. Բեռնարդինոս:

ծուածի մը աւելի միանալ իւր ստեղծողին հետ. մինչ զի տուիր անոր քու մարմինէդ մարմին եւ քու արիւնէդ արիւն. որդի անուանեցիր քու արարիչդ, եւ ի քեզ ծածկեցաւ անստեղծ արեգական նշոյլը, եւ չսպառեցար անոր բոցերէն. «Որ վառեցար իյարփւոյն եւ ոչ կիզար ըստ մորենւոյն»⁽¹⁾.

«Օրհնեալ ես դու ի կսնայո»: Կանանց ազգին մէջ օրհնեալ ես, ովք «ազատիչ յանցանաց նախամօրն». «Կուսին նախնոյ մօրն Եւայի . . . բարձան անէծքն տրտմական», քո սուրբ ծննդեամբ, կոյս Մարիամ⁽²⁾: Կանանց ամենէն աղնիւը, ամենէն սուրբը, ամենէն յաղթականը՝ քու ստուերդ է, աղախինդ է, աղաչաւորդ է. անոնք Եղիսաբեթի հետ խոնարհութեամբ պիտի երանեն քեզ անդադար: Օրհնեալ ես ովք Մարիամ, մահառիթ մօրն Եւայի «Դառնածաշակ պատրոյն քաղցրացուցիչ»: զի դու պատղաբերեցիր երկնային Դրախտին կենաց պտուղը, ովք «Արմատ անկոյն անմահութեան»⁽³⁾, զամենօրհնեալն Յիսուս:

«Սրբունի Մարիամ, մայր Աստուծոյ»: Դու յաղթեցիր մուլութիւնները. մեղաց արատը դու մաքրեցիր, «Բարձող անիծից, քաւիչ մեղաց՝ սուրբ կոյս. չնորհ աշխարհի»⁽⁴⁾. տապան փրկութեան, խաղաղութեան ծիածան. դու կենդանութիւն մեր, դու «միջնորդ Աստուծոյ եւ մարդկան»⁽⁵⁾. դու հիմն եւ պաշտպան Եկեղեցւոյ⁽⁶⁾: Քեզմով ստացանք որդեգրութիւնը. քու միջոցովդ ընդունեցինք սուրբ Խորհուրդներու ակունքները. դու առուիր մեզ Գողգոթայի սիրատոչոր Նահատակը, յարութեան եւ անմահ երիտասարդութեան նորափիթիթ վարդը, Գոհութեան Խորհրդոյն սիրահարն ու քարեկամը՝ Յիսուսը⁽⁷⁾:

«Աղօթեա վասն մեր մեղաւորացոյ»: Աղօթէ խեղճ մեղաւորներուս համար: Ո՛չ զոք կը մերժեա, երբ քեզի կանչէ. եւ

(1) Հարական:

(2) Ս. Ներսէս Շնորհալի:

(3) Հարական:

(4) Հարական:

(5) Ս. Լաւր. Յուսուս:

(6) «Որ յանէից բանիւ գոյացուցեր զաշխարհս ամենայն. այսօք մարդասիրեալ անօրինաբար իյԱնայէ արկեր հիմունս նորոյ աշխարհի».

Հարական:

(7) «Ծնեալն ի կուսէդ այսօք վերստին յարութեամբ ծնաւ. ի կոյս գերեզմանէն»:

«Սուրբ հոյս, որ ետուր ի ժամու զՈրդին՝ պտուղ մարդկան, զըրոյ զմարմինն ճաշակեալ անմահացաք յուսով»: Հարական:

ովք որ քեզի չաղաջեր, ի քեզ կը մեղանչէ. ովք որ առանց քեզի կը հայցէ, առանց թեւոց թոչիլ կ'ուզէ: «Բարեխօսեան, խնդրեան, աղայեան»⁽¹⁾. ոհ, որչափ արտասուեցինք, որքան հառաչեցինք. անիմանալի փառացդ մէջ յիշէ զմեզ թշուառականքս ալ, «Զեսն տուր անկերոյս»: մի գարշիր մեր մեղաց բազմութենէն. «Բարձրացի պատիւ քո ինեւ, եւ ցուցի փրկութիւն իմ քեւ»: փրկէ զմեզ, եւ քու պատույդ մրցանակներն ըլանք: Հեռացնուր պատմոյ սպառնալիքը. հզօր բազկաւդ մէկդի ըրէ չարանենդ թշնամիները. չծիծաղի քու ոսոխդ մեր ինեղճութեան վրայ:

«Աղօթեան, այժմ»: Հիմա, ովք Աստուածամօյր, հիման. այս դժուար ժամանակներուս մէջ, կեանքի ծփանաց մէջ, անմահութիւն շահելու այս անել մրցանքին մէջ. անշուշտ է յաղթութիւն քու վահանիդ ներքեւ:

«Եւ ի ժամու մահուան մերոյ»: Մնաց մահը, վերջ տուր, ովք երկնաւոր արքայունի, վերջ տուր այս սրտաբեկ տառապանաց. զերեզմանէն առաջնորդէ երկնից վայելքներուն» ովք «Դուսն երկնից եւ ճանապարհ Արքայութեան»⁽²⁾: Մեր բովանդակ յոյսը քու վրադ է. այս աքսորանքէն վերջը ցցուր մեղի որովանիդ օրհնեալ պտուղն՝ Յիսուսը. որպէս զի յաւիսեանս «Պարծեսցին ի քեզ սիրելիք անուան քո»⁽³⁾: Ո՛վ զթառատ, սիրազեղ, քաղցր Մարիամ, յետին քայլին մի լքաներ. յետին շունչը սրբազնացնուր. յետին հառաչը թող մարի մեր շրթներուն վրայ՝ ծաղկեցնելով քու. եւ Աստուածորդույդ ամենասուրբ անունները, իբրև յարութեան եւ անմահութեան չքնաղ վարդն ու շուշանը:

(1) Կարեկացի:

(2) Հարական:

(3) Սլո. Ե. 42:



1765

معارف نظارت جلیله سنک رخصتیله طبع او لنشدر

«Ազգային գրադարան»



NL0028691

